

# ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ԱՍՏՈՒԱԾԸ ԸՍՏ ՓԻԼՈՆԻ ԵՒ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒ ԶԻՆՔ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ

Ի վերջոյ, ան (մեր ենթադրեալ իմաստասէրը) պիտի պատասխանէ այս առարկութեան, թէ կարողութեան պակասը չէ պատճառը որ Աստուած անկարելիութիւնները չի փոխեր: Անիկա աւելի քան զուրս է իմաստութեանէ և արդարութեան: Աստուած կրնար ստեղծել տիեզերք մը ուր այս անկարելիութիւնները կարելի ըլլային: Ան կրնայ նոյնիսկ կործանել այս տիեզերքը և ստեղծել նոյնը, անկարելիութիւն նկատուած օրէնքներով: Բայց որովհետև Աստուած Իր իմաստութեամբ ստեղծեց այս տիեզերքը և հաստատեց անոր մէջ այս օրէնքները, պիտի չփոխէ զանոնք մինչև այն ստին որ անոնք իրենց նպատակին կը ծառային: Որովհետև Աստուած անիմաստ կերպով Իր հաստատած օրէնքները պիտի չփոխէր, ոչ ալ իրբև անպարար պիտի փորձէր ճշտեցնել՝ պարզապէս զուարճանքի և զարմացնելու մարդկիւր: Հրաշքները կը գործուին և օրէնքները կը փոխուին Աստուծոյ կողմէ միայն Իր անհատական նախախնամութեան կիրարկութեամբ, այն նպատակաւ որպէսզի պահպանէ զանոնք՝ որոնք արժանի են պահպանուելու և ուսուցանել այսպիսով՝ Երկնայինը անոնց՝ որոնք արժանի են Երկնային Իմաստին: Ուրեմն Աստուծոյ իմաստութեան մէջ տիե-

զերքը այնպէս մը կարգաւորուած է որ ըմբռնելու համար նպատակը գործուած հրաշքներուն, պէտք ունինք միայն բնութեան Ֆիզիքական փոփոխութեան մը, որ կը մնայ միակը իր տեսակին մէջ առանց որևէ միջամտութեան մտածողութեան և մաթեմատիքի օրէնքներու անձեռնմխելիութեան: Ս. Գրական իւրաքանչիւր հրաշք, ստեղծագործութեանէն մինչև Յարութիւնը Աստուած որդւոյն, հրաշքներ են որոնք կը ներկայացնին բնութեան Ֆիզիքական օրէնքներու փոփոխութիւն մը, որովհետև անոնցմէ իւրաքանչիւր նպատակ մը ունի: Ոչ մէկ գոյութիւն ունեցող և ըմբռնելի նպատակ կրնայ առիթ ծառայել հրաշքի մը գոյութեան, մտածումի և կամ մաթեմատիքի փոփոխութեամբ: Ուրեմն երբ Սուրբ Գրական իմաստասէրները կ'ըսեն թէ տիեզերքը իր ներկայ վիճակէն տարբեր վիճակի մը չի փոխուիր, ըսել չէ թէ Աստուած անկարող է, այլ անիկա շեշտումն է այն իրողութեան թէ Աստուած կը գործածէ Իր կարողութիւնը համաձայն Իր իմաստութեան և բարութեան:

Այս բացատրութիւնը կիրարկուած է Որոգինէսի այն հաստատումին մէջ թէ «Աստուծոյ համար ամէն բան կարելի է», որով ըսել կ'ուզէ թէ «մեր դատողութեամբ Աստուած կարող է ընել ամէն բան որ կարելի է Իրեն համար, առանց զագրելու ըլլալէ բարի և իմաստուն» Աստուած»<sup>(66)</sup>, և կամ «մերք կը հաւատանք որ Աստուած չ'ընէր այն՝ ինչ որ անուանարկիչ է Իրեն համար, որով Անիկա ենթակայ պիտի ըլլար զագրելու Աստուած ըլլալէ, որովհետև եթէ Անիկա ընէր այն ամէնը որ պիտի անուանարկէին (αίσχρῶν) Զինք, ուրեմն Ան Աստուած չ'է»<sup>(67)</sup>:

կրակէն շուրջի առարկաներուն եւ ելքարականութիւնը՝ աժոռի ելքարիկան գիծէն ոճրագործի մարմինն: Այսպիսի տեսակէտներ արդի բնագիտութեան հետ հարշտեցնելու անկարելիութիւնը կարելի չէ անգիտանալ, եւ սկզբունքը, ըստ որում բնագիտութիւնը բացարձակապէս անկախ է բնագիտութեանէն, բացայայտօրէն կը տեսնուի իրբև անհամապատասխան իրողութիւններուն:

(Շարունակելի՝ 10)

Քրգմ. ՇԱՀԷ ՎԱՐԴԱՊԵՏ

<sup>(66)</sup> Contra Celsum III, 70.  
<sup>(67)</sup> Ibid., V. 23. Cf. H. Chadwick's notes in his translation of Contra Celsum, ad loc.

Նոյն ձևով, կարգ մը Իսլամ մասնող-  
 ներ կը բացատրեն թէ չարիք գործելու  
 անկարգիլութիւնը Աստուծոյ համար Անոր  
 անկարգութիւնն է, այլ աւելի անոր հա-  
 մար որ Անիկա չ'ուզեր Իր կարողութիւնը  
 փորձի ենթարկել և այս՝ Իր սխալման  
 նշան և Գիտութեանն(68) և կամ անոր (ա-  
 բարքին) ազնուութիւնն (عز) (69) : Նոյն-  
 պէս ըստ Հրեայ մասնողի մը՝ որ կ'ըսէ թէ  
 ասոյ իրողութիւնը որ Մովսէս չէր սպրի  
 Ազամի հետ չի նշանակիր որ Աստուած ան-  
 կարող էր այդ ընելու, այլ իրողութիւնը  
 այն է որ այդպիսի հարց մը իմաստէ զուրկ  
 պիտի ըլլար(70) :

Նոյնպէս Մայրոնիտէս, խօսելով Աս-  
 տուծոյ վերագրուած անկարողութեան մա-  
 սին, փոխելու համար մարդկային բնութիւնը  
 իր գործունէութեան ազատութեամբ, կ'ըսէ  
 թէ ասիկա Աստուծոյ անկարողութեան ար-  
 գիւնքը չէ, այլ՝ Իր իմաստութեան, որով-  
 հետև անբեք Իր կամքով չէ եղած և պիտի  
 չըլլայ այդ հարցին նկատմամբ(71) :

Ս. Թովմաս ես կ'ըսէ. «Ինչո՞ւ Աստուած  
 չի կրնար ընել այն՝ ինչ որ հակասութիւն  
 կը բերէ : Եւ կ'աւելցնէ թէ հակասութիւն  
 մը յառաջ կը բերէ չգոյութեան զգացում  
 մը և հետևարար Աստուծոյ կարողութեան  
 մասին թիւր եզրակացութիւն մը(72) :

Իսկ Հյուսիս Իր տեսակէտին մէջ կը սկսի  
 ընդհանուր սահմանուժով մը՝ արդիւնքը  
 կ'ենթադրէ յարաբերական պատճառ մը(73)  
 և կը շարունակէ այսպէս. «որովհետև  
 պատճառը արդիւնքին հետ համեմատական  
 պէտք է ըլլայ և արդիւնքը այնքան ատեն  
 որ մեր իմացականութեան ենթակայ է՝ ան-  
 սահման չէ, ուրեքն ի՞նչպէս կարելի է ար-  
 գարացնել մեր ենթադրութիւնը երբ Աս-  
 տուածային Գոյութեան կը վերադրենք այդ  
 ստորագիծին (անսահմանութիւն)»(74) :

Հոս դարձեալ մեր ենթադրեալ իմաս-  
 տասէլը պիտի պատասխանէ թէ տրուած  
 անարկուցութիւնը կ'ընէ և պիտի շարունակէ  
 տալու այդ տեսակէտին մէջ ուրուագիծ -  
 պատմութիւնը : Անիկա ցոյց պիտի տայ թէ  
 ինչպէս Պրոտիինի մօտ ալ նոյնը կ'երևայ  
 հետեւեալ հարցումներուն մէջ. — «Ինչպէ՞ս  
 մեր ընդունած Մէկ-էն կրնանք ենթադրել  
 ստորաբաժնուած բազմապատկ Մէկ-երո(75)  
 և կամ սինչպէ՞ս բոլոր բաները կրնան զալ  
 Մէկէն որ պարզ է և միաւոր(76) :

Փոխինք Հյուսիսի «Անհուն և սճուն»  
 լորտ եզրերը Պրոտիինի մէկը և սփառում  
 եզրերուն հետ. կ'ունենանք նոյն տեսակէտը  
 կիմուած այն սկզբունքին վրայ թէ ար-  
 դիւնքը պէտք է համեմատական ըլլայ  
 պատճառին :

Յետոյ անիկա ցոյց պիտի տայ թէ ինչ-  
 պէս Պրոտիին կը փորձէ լուծել զժողովուր-  
 թիւնը Մէկէն բխող Միաքը բացատրելով  
 իրեն գոյացութեան մը որ թիւով Մէկ է  
 բայց որուն բնութեան մէջ ներքին երկու-  
 րութիւն մը կայ :

Անիկա ցոյց պիտի տայ նաև թէ ինչ-  
 պէս՝ Ս. Գրական իմաստասէրներ, Մայրո-  
 նիտէս(77) Հրեաներէն և Ս. Թովմաս Աբուի-  
 նացի(78) Քրիստոնէաներէն, հարցը բա-  
 ցատրած են մեկնելով Պրոտիինի լուծումէն.  
 ընդունելով անոր լուծումը հարցին : Եւ  
 թէ մինչ անոնք կը համաձայնէին ար-  
 դիւնքը պէտք է համեմատական ըլլայ  
 պատճառին հետ սկզբունքին, միև կողմէ  
 աւելցնելով որ ասոյ սկզբունքը կիրարկելի  
 է միայն այն պատճառին՝ որ արդիւնք մը  
 յառաջ կը բերէ անհրաժեշտութեան բխած  
 և կ'առարկէին անոր կիրարկելութեանը  
 Գործողի մը՝ որ կ'առաջնորդուի սխալ-  
 տութեամբ, կամքով և նպատակով : Այս-  
 պէս ըմբռնուած է Աստուած անոնց բոլոր-  
 ին կողմէ : Ըլլալով իմաստուն գործող մը  
 որ կ'առաջնորդուի կամքով և նպատակի  
 համաձայն, անոնց Աստուածը կրնայ յառաջ  
 բերել բազում բաներ՝ թէև Ան Մէկ է, և  
 կրնայ յառաջ բերել Հունուոր տիեզերք մը՝  
 թէև ինք Անհուն է :

(68) Al-Ash'ari, Makalat Al-Islamiyin, ed. H. Ritter, p. 555, 11. 6-8.  
 (69) Al-Shahrastani, Al-Milal wa'l Nihal, ed. W. Cureton, p. 37, 118-9.  
 (70) The Book of Substances, Fragment II, in A. Altmann and S. M. Stern's Isaac Israeli, p. 82.  
 (71) Moreh Nebukim III, 32; cf. II, 29.  
 (72) Cont. Gent. II, 22, Item.  
 (73) Dialogues Concerning Natural Religion, Part V (Op. cit., p. 459).  
 (74) Ibid. (p. 461).

(75) Ena. V, 1, 6.  
 (76) Ibid., V, 2, 1.  
 (77) Moreh Nebukim II, 22.  
 (78) Contra Gentiles II, 21-24.

**ՀԱՅԿԱՎԱՆ ՎԱՆՔԵՐ**

**ՀԱՒՈՒՑ ԹԱՌ  
ԿԱՍ  
ԱՄԵՆԱՓՐԿԻՉ**

**ՏԵՂԱԳՐԱԿԱՆ.** — Հաւուց (Երբե՞ն զըր-  
ուած Հայոց) Թառ Վանքը կը գտնուի Այ-  
րարատ նահանգի Գառնի կամ Մաղազ գա-  
ւառին մէջ, Հաւուց Թառ գիւղին մօտ:  
Ունէր հինգ եկեղեցիներ, Ս. Կաթողիկէ,  
Ս. Ամենափրկիչ, Ս. Կարապետ, Ս. Առ-  
տուածածին և Ս. Յարութիւն. — Այրարատ,  
էջ 354: Յովսէփեանց, Հաւուց Թառ, Ե-  
րուսաղէմ, 1937, էջ 25, 30:

**ՊԱՏՄԱԿԱՆ.** — Մխիթար Այրիվանեցիի  
համաձայն, ժԱ. դարու սկիզբը (1001-  
1010) Էփէորդ իշխան Բեղուշոյ շինած է  
Հաւուց Թառ Վանքը. — Պատմ., էջ 57:

Իսկ հին արձանագրութիւն մը կը տեղե-  
կացնէ թէ, 1013 թուին Գրիգոր Մագիստ-  
րոս վերստին շինած է Հաւուց Թառի Ամե-  
նափրկիչ կոչուած եկեղեցին. — Յովսէփե-  
անց, Հաւուց Թառ, էջ 2:

Մինչև յաջորդ դարու երկրորդ կէսը  
սակայն չկան պատմական յիշատակութիւն-  
ներ այս վանքի մասին:

Թիշեալ շրջանին, Յովսէփ վկայ, նո-  
հատակուած Դուրին մէջ 1170 թուին, կը  
բերուի և կը թաղուի հոս, Զաւարի որդի  
Սարգիսի ձեռքով. — Հաւուց Թառ, 18:

Ինչ որ այստեղ ցոյց տուաւ Հյուսիս,  
պիտի եզրակացնէ մեր իմաստասէրը, նո-  
րագելու համար էր միայն հին զժուարու-  
թիւն մը, ցցուած՝ Աստուծոյ ոչ Ս. Գրա-  
կան ըմբռնումին դիմաց, անտեսելու համար  
Ս. Գրական իմաստասէրներու տեսակէտ-  
ները թէ այս զժուարութիւնը չի կրնար  
յարուցուիլ իրենց մասին ունեցած Ս. Գրա-  
կան ըմբռնումին դէմ:

Թրգմ. Վ. Ա. Գ. H. A. WOLFSON  
և Ա. Ս. Պ. Harvard University

(Մնացեալը յաջորդիւ՝ 5)

Յաջորդ դարուն հետ կը սկսի յիշատա-  
կութիւնը Հաւուց Թառի վանահայրերուն,  
որոնց գաւազանը, աւելի կամ պակաս  
ընդհատներով, կը կազմուի այսպէս.

1. — Պօղոս Վարդապետ, 1214. — Այս  
ժամանակ Վանքին մէջ նշանաւոր էր Եղիա  
Վարդապետ, որ աւելի կանոնաւ (1208/ին)  
մասնակցած էր Հոսիի հաւաքութիւն: Սա  
Հաւուց Թառի մէջ կանոն գրած էր որ  
ժամապաշտութեան պահուեն ամէնքը միա-  
բերան երգեն, ցած կամ բարձր, և զիրար  
չհարստահարեն. — Կիրակոս, էջ 84: Սյ-  
գապատուժ, էջ 1576-7: Յիշտ. Զեռ.,  
Թ. 343:

2. — Մխիթար Եպիսկոպոս, 1284-1286.  
Ինքն ալ ստորագրած է Ստ. Օրբէլեանի  
ձեռնարկը Գր. Անաւարդեցիի դէմ, 1296/ին.  
— Օրբէլեան, Բ., էջ 209: Հաւուց Թառ, 24:

3. — Տէր Յովսէփ Առաջնորդ, 1297-  
1321: Իր շրջանին, Տիրատուրի որդի Կա-  
րապետ և ամուսինը՝ Ծառեկան կը շինեն  
Ս. Կարապետի անուան փոքր եկեղեցին. —  
Հ. Թառ, 25:

4. — Տէր Աբրահամ, շ. 1350. — Հ. Թառ, 26

5. — Զաւարիա Արեպիսկոպոս, 1428-  
43. — Մասնակցած է Վաղարշապատի ժո-  
ղովին, 1441 թուին, և գործոն դիր կա-  
տարած է Կիրակոս Վերապեցիի ընարու-  
թեան և պաշտօնանկութեան մէջ. — Այ-  
գապատուժ, էջ 2106, 2124: Հ. Թառ, 30:  
Յաշիկեան, Յիշտ. ժԵ. Դարի, Մասն Ա.,  
Թ. 316:

6. — Յովհաննէս Եպիսկոպոս, 1465-87.  
— Նօտարք, էջ 221: Այրարատ, էջ 357:

7. — Զաւարիա Եպիսկոպոս, 1487 թուին  
գնած է վանքին մօտակայ ինը գիւղեր, և  
եռքը վաւերացնել տուած է Շահ Խամայէ-  
լին (1499-1525) յատուկ հրովարտագով. —  
Այրարատ, էջ 357: Հ. Թառ, 31:

8. — Նաբանայիլ Եպիսկոպոս, 1510-  
1512. — Հ. Թառ, էջ 22, 31: Յիշտ. Զեռ., էջ 663:

9. — Համուզասպ Առաջնորդ, 1530-  
31. — Հ. Թառ, 31:

10. — Զաւարիա Առաջնորդ, 1570-  
71. — Նոյն, անդ:

11. — Սահակ Եպիսկոպոս, 1602. —  
Հ. Թառ, 32:

12. — Մանուէլ Եպիսկոպոս, + 1605.  
— Նոյն, անդ: